

Մ Է Ճ Մ Ո Ւ Ե Յ Ը Հ Ե Վ Ե Տ Ի Ս

ՊԵՐՏԻՆԱՆՈՒ ՍԵՆԵ

1861

ՆՈՒՄԵՐՈ 20.

1277 ԶԵԼԵԻՃԻՅԵ ԿԷ

ՅՈՒՆԻՍ 20

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՅՈՒԼԻՍ 2

ՊՕՐՍԱ ԹԵԼԵԴՐԱՖԸ

Սարգիս 29 յոնիս :

Ինկիլդ վէ ֆրանսիացի զարգացողի , ճիւղաւոր
Հիւմայուսու իւրն իթմիլէր տիր :

Սարգիսի . 127.55.30 . թուսն 125.28.50 .
կէկէն զարգացող տըր . պու ճիւմէն ալէկէն պուղ-
տայ թէքիթ օրուսուր . իրէք գօղա . սաթը Էօգ .
Սիսամ 64 . զէթին եաղը 75 . Գամպի 25 . Փօն-
սո 67.55 . Գօմօլտէ 89 20 :

Գլընճ գուշանմադ բէամի , իշպու-
բէնչէմպէ իիւնիւ սապահլայրն Նյուպ
ճամիի շէրիֆինտէ իճրա պույրուլա-
ճապ տըր . զաթը հաղըթը Դահա-
նէ տէնիպտէն թէլէրիֆ վէ գարատան
ալտէթ պույուրաճապ տըր :

Բաբա հաղըթըրինն բէպիիւ
լլի իիւն պէ իիւն աղըրաշմապտա
օրուպ . գարտինալար էնտիշէտէ
տիրէր : Սիւշարալէյին պաղընտա
օլան պիր եարա գաբանմը իսէ տէ ,
ճէրահաթը վիւճուտինն եանըմը
տըր :

Տիւնքի բաղար իրթէսի կիւնիւ ,
Խաթթը Զիւմայուսու հաղըթը
Դահանէ Պապը Լիւտէ սաթ ճէտի
րատէլէրինտէ հուղուրու միւթատ
օլան վիւքէլայր ֆաթիսամ , իւլէմայր
բէրամ վէ մէմուրինի պէնամ հաղ-
րաթը հուղուրուստա գրաթ պույ-
րուլմուշ տուր : Իէնչէմպէ կիւնիւ

իւլէ չըգարամայաճաղըմըտան , եա-
րընքի չարչամպա կիւնիւ ասը պիւրէ-
թինի նէշը իտէպիլիւրիզ , պու կիւնքի
կիւն եաղընը իիւլասայր մապլինի
տէրճ իտէրիզ :

Սատրազամ հաղըթըրինն , վիւ-
բէլանն վէ մէմուրինն իպգասը :

Սիւ ֆէրգ քեաֆֆէի թէպա-
անն թէգայիւտիւ ըրիֆահ վէ սաա-
տէթի , վէ պու պապտէ վաղ օրուսն
նիզամաթ վէ գալանիյնն իպգա վէ
թէյեիտի , վէ էմիլէթը նամուս , էմ-
նիլէթը ճան վէ էմիլէթը մալ :

Դէրիաթը զարրանն թէմամիլէ
իճրասը :

Հէրքէսին հուգուգ վէ վաճի-
պէի զիմէթինի թանըմասը , վէ պու-
նա մուվաֆագաթ իտէնն միւքեա-
ֆաթա , վէ իթմէյնին ճէգայէ մաղ-
հար օլմասը :

Իւլէմա վէ մէմուրինի սայիթէ-
նին սատագաթ վէ իսթիգամէթի
թէնպիհի :

Սմուրու Տաիիլիյէտէ վէ Սա-
լիյէտէ , վիւքէլա վէ մէմուրինն իթ-
թիֆագը , վէ իսթիգամէթ , տիրա-
յէթ վէ համիլէթ ըզհարը , վէ պու-
նա զաթը հաղըթը Դահանէտէն
տաիսի տէրէճէի բէմալտէ տըգգաթ
պույրուլաճաղը :

Իսլահաթը Սալիյէ , վէ մուվա-
զէնէի մէսարիֆ , վէ պու պապտէ
նիզամաթը ճէտիտէ իհտաս վէ իճ-
րասը :

Իշ պու Բուլմուկ հաթիմատ իքի տէֆա , եանի սաղ վէ բէնչէմպէ կիւնքի նէշը օլուսաճապ տըր
ֆիսթը Լիթմանէտէ Կէճմուլայր Հալատիսէ ապոնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր : Ապոնաթ օլանլար սէնէլի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ տըր :
Տալալարտա , բոսթա իւճիթի իւլէրիմիլէ օլարագ , Կէճմուլայր ապոնաթ օլանլար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 զուրուշ . վէ ապոնաթ օլանլար իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տըր :

« Լսաքիրի պերրելն վե պահրելնէ
Ֆելգելատ տըգգաթ :

« Տուելը էճնեպելն իւն պէնաը
միւվէտտեթ վե իթթիֆագըն թէշ
քիտի , վե քեաֆֆէի ահտնամէլերին
մերի իւլ իճրա օլմասը :

« Հէր մէմուրուն , մէմուրելն
թինտե , սատագաթ , զայրեթ վե իս
թիգամէթ ըղհար իլէմէսի :

« Սէզհէպ վե ճինսիէթ պըրտ
իթմէյերէք , քեաֆֆէի թէպաննըն ,
սաատեթ , իգպալ , վե իսթիրահէ
թինին իսթիհասլի :

Օաթը հաղըթը Հահանէ , բա
ղար կիւնիւ թափիսանէի ամիրէ վե
բաղար իրթէսի կիւնիւ թէրոանէի
ամիրէլերինի թէշիֆ պուլուրուպ ,
ֆապրիգա վե միւհիմմաթը սայըրէի
պիզլաթ վե եէկեան եէկեան մուայէ
նէ պուլուրմուշար տըր :

— Բաղար իրթէսի կիւնիւ տուէ
ը մուաղլամայը Լըրուբա էլիլէրինի
գապուլ պուլուրմուշար տըր :

— Ղիւմաս իրթէսի կիւնիւ Ղէ
պէլը Լիպանան մութասարըրէք Տա
վութ բաշայը տախի հուզուրու Հա
հալէրինէ գապուլ պուլուրուպ ,
թէնպիհաթը Հահանէլերինի պէյան
պուլուրմուշար տըր : (Սիւշարալէյ
Տալութ բաշա Լըրո էֆէնտի , էճ
նէպի գոմիսերէրի վե մէմուրինի տա
լիրէ տիւնքի կիւն Պարս վաբօրու
իւն Պէյրուլթ ճանիպինէ ազլմէթ իւ
լէմիշէր տիր :)

Սերապէր Րիլա բաշա հաղըթը
լէրի , հասպէլ իճապ աղ օլուպ եէ
րինէ խաստա միւշլերի Լամրգ բաշա
հաղըթըլերի սերապէր նասպ պուլ
րուլմուշ տուր :

Տիւնտէն պերիւ , կիւնէշ պաթ
տըգտան սօղրա , կէյիւն պաթը գա
րայէլ թէրաֆընտա , վե ուֆուգ
սան օթուզ գըրգ տէրէճէ եիւքէք
լինիտե պիր գուլուրուգլու երլուր
կէօրիւնմէյէ պաշամը տըր : Պու
եըլուզ , գուլուրուգլու երլուրլարըն
էն պէյիւճէլէրինտէն պիրի տիր
վե գուլուրուգլու եէթմիշ պէշ տէրէ
ճէ գատար վար տըր : 1858 տէն պէ
րիւ պէյլէ պիր եըլուրզ պէլէնմէք
տէ իտի , վե շիւպհէ եօդ քի Հըր
գէն նամը իւն պէլէնիլէն եըլուրզ
պու օլաճապ տըր քի եիւզ սէնէտէն
եիւզ սէնէյէ կէօրիւլուր : Պուլուն
սահիհ խապէլէրինի Լըրոբա բաստա
խանէլէրինտէն պէլէրիլ :

Սերայը Հիւմայուն թապիպէտի
Սէյրէմ ուսթա հագգընտա խայը
վագըթտան պերու պաղը արաճիֆէր
զուհուրա կէլմիշ վե լիսանտան լիսա
նէ եայըմը իտէ տէ , պունլարտան
հիշ պիրինին վէրրէ գատար աղը օլ
մայըպ , քէնտիսի էյու վե բահաթ ,
վե բէնջէմպէ կիւնիւ տախի խաստ
թէն Սերայը Հիւմայունէ տալէթ
պուլուրմուշ տուր :

ՄԵՍՐԻՒՔԵԱԹ ՎԵ ԵՎՐԱԳ	ՃՈՒՄԱԵՐԹԵՍԻ			ԲՍԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ		
	17			19			20		
	Սապահ	Էօյլէն	Ալիւա	Սապահ	Էօյլէն	Ալիւա	Սապահ	Էօյլէն	Ալիւա
Պրէճիտիլէ լըրա	165	461 20	161	161	157	148 20	146 20	148 35	
Երիւրլը կիւմիւշ	51 30	51 10	51 10	51 5	50 20	29	28 10	29	
Խաղինէ թահլիլ	62	62 20	61 20	63 20	63 10	64 25	63 5	64	
Գ.ճաօլտէ	55 15	56 20	55 30	57 10	58 30	59 20	59	58 20	
Ճէտիտ	54	55 10	54	56	57	57 50	57 20	56 30	
Ֆայիլիլ պըմիւշ	48	46	46	45	45	42	42	43	
Ինիլիլ լըրա	184	180	179	180	173	168	163	167 20	
Երիւրի ֆըանդ	146	141 20	141	141	139	128 20	127	128 20	
Պէշ ֆըանդ	56	33	34 30	53	34 10	52	51 30	52	
Ի.ժրէրիալ	119	144 10	144	144	142	151	150	151	
Գարապօվանդ	28 10	27 30	27 30	27 25	27 10	26	26	26	
Գ.բիւլիլ շարգը	85 20	82	82	82	80	75	72	72	
Պէշիլ Եր Կարմիլդ 0/0 տէ	57	52	52	52	48 20	59	58	59	